

ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ  
ՌԱՄԿԱԿԱՆ ԵՐԳՆԵՐ

Ա անեցոյ երգ կատառ :

Ա յ է տ տէպաւ՝ սարին վերէն .  
Խօրօտիկ՝ խօրօտիկ .  
Լաքեաւն ելաւ իրեն բեռնէն .  
Շարե արեց ծաղիներէն  
Ուռաւ եկաւ սարին ծէրէն .  
Խօրօտիկ խօրօտիկ .  
Վ ա յ խօրօտիկ խօրօտիկ  
Վ ա յ սիրունիկ կաքեաւիկ :  
Երբ կաքեւուն ձէն կը լսեմ  
Կ րդիսն ՚ի վեր զիւս կ՚իրիշկեմ .  
Լաքեաւ կիւ գեայ կը ըկըալով  
Շարին վերէն շորորալով  
Վ ա յ ա ն ա ն ո ւ շ ի կ կ ա ք ե ա ւ ի կ ։  
Վ է ռ ք է ռ ն հ ի ն ս ա ծ ՞ ծ ա ղ կ ր ն ե ր ո վ  
Ո ր հ ա ն ն ա ր կ ի ս ն ո ւ ն ո ւ ֆ ա ր ո վ  
Վ է ռ տ ե ղ լ ը ց ո ւ ա ծ է շ ա ղ ե ր ո վ  
Դ ի ւ կ ի մ ա յ լ ս ա ն ս մ ա հ հ ո տ ո վ  
Վ ա յ ա յ ա ն ո ւ շ ի կ կ ա ք ե ա ւ ի կ ։  
Վ է ռ փ ե տ ո ւ ր ն ե ր ե ն փ ա փ ո ւ կ ի կ  
Վ է ռ վ ի զ ն ե ր է ն , կ տ ո ւ ց պ ա տ ի կ  
Վ է ռ թ ե ի ն գ է ռ ն ՞ է ն ի շ ո ւ ն ի կ  
Դ ի ւ ա ն ո ւ շ ե ս ք ա ն ց ե ղ ո ւ ն ի կ ՞  
Վ ա յ խօրօտիկ...ա յ ն ի շ ո ւ ն ի կ կ ա ք ե ա ւ ի կ .  
Երբ կ ա ք ե ա ւ ի կ ծ ա ռ ի ն կ ՚ի ջ ն ս ի  
Կ ր ք ա ղ զ ր ձ է ն ս ո վ ձ ը լ վ ը լ կ ՚ա ն ի ,  
Վ շ ս ա ր հ ս ը մ է ն ՞ զ ո ւ ա ր թ կ ՚ա ն ի  
Վ ր ո ւ ն ծ ո վ է ն ս ի ր ս ի ր հ ա ն ի  
Վ ա յ խօր ա յ ա ղ լ ո ր ի կ կ ա ք ե ա ւ ի կ ։  
Հ ա ւ ե ր ն ը մ է ն ք ՚ե լ ն ե կ ՞ կ ո ւ տ ա ն  
Հ ե տ ք է կ ո ւ զ ա ն շ ա ր ա ն շ ա ր ա ն ՞  
Վ է ռ շ ո ւ ր ջ ե կ ա ծ կ ը ձ ը լ վ ը լ ա ն  
Բ ս կ ի չ ի կ ա յ ք ե զ ի ն մ ա ն ։  
Վ ա յ ա յ ա ղ լ ո ր ի կ կ ա ք ե ա ւ ի կ ։

- |                                 |                                   |
|---------------------------------|-----------------------------------|
| 1 Դ պ ա ւ :                     | 7 Ց օ դ :                         |
| 2 Գ ե ղ ե ց ի կ , ս ի ր ո ւ ն : | 8 Գ ո յ ն :                       |
| 3 Բ ո յ ն :                     | 9 Ա զ ա ն ի :                     |
| 4 Ծ ա յ ր :                     | 10 Ա մ մ է ն :                    |
| 5 Ճ ա շ ի կ ու տ ե լ :          | 11 Ք ե զ ի ե ր ն ե կ :            |
| 6 Ն կ ա ր ա ծ , հ ի ւ ս ա ծ :   | 12 Կ ա ր դ կ ա ր դ շ ա ր ու ա ծ : |

Ա Զ Գ Ա Ց Ի Ն Տ Ե Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վ շ գ ա յ ի ն ո ւ գ ր ո ւ թ ե ա ն ս ի ն բ ն ա ր ո ւ թ ե ա ն  
ն ը և յ ա ս ա շ ա ն ե լ ո ւ ն պ ա տ մ ո ւ թ ի ւ ն ը :

Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն գ ի ւ ս թ ե մ է ո ր ի ր  
ր ա ւ ա մ բ ք տ ա մ բ ք ո ւ թ ե ա ն գ ե լ ո ւ թ ա փ ե մ  
մ ա ր դ կ ա յ ի ն ս ա ր գ ա ւ ա մ ա ն ա ց գ լ ի ս ա ւ ո ր  
ո գ ն ա կ ա ն ն ե ր է ն մ է կ ը ս ե պ ո ւ ա ծ է , բ ա  
լ ո ր մ ա ր դ կ ո ւ թ ի ւ ն ը պ է ս թ է լ ո ւ թ ի ւ ն ը պ է լ  
պ է ր է կ ի ա ն ս զ ո ւ գ ա կ ա ն հ ա ն ձ ա ր ո յ ն ե ր ա խ  
տ ա գ է տ ը լ լ ա յ . ա մ է ն ա զ գ ա լ ո ւ թ է ն ո ր հ ա  
պ ա ր ս ս ե պ է ի ն կ ը լ ի ն ք ը ՝ ա յ ն վ ա ս տ ա  
կ ա ս է ր ա ն ն ձ ա ն ց , ո ր ո ն ք ի ր ե ն ց ջ ա ն ք ո վ ը  
ն ո յ ն գ ի ւ ս ի ն գ ո ր ծ ա ղ ր ո ւ թ ի ւ ն ը ս կ ս ե ր  
ո ւ մ է ջ ե ր ն ի ն ա ռ ա ջ ա ջ ա ջ ա ջ ա ջ ա ջ ա ջ ա յ ն ք  
ը ա ե լ թ է ո ւ ր ի շ ա զ գ ե ր է ն ա ւ ե լ ի ե ր ա խ  
տ ա գ ի ս տ ո ւ թ ե ա ն ս պ ա ր տ ք մ ը պ ի տ ի ո ւ  
ն է ն ա յ մ ե ր ա զ գ ը ՝ հ ա յ կ ա կ ա ն տ ա պ ա գ ր ո ւ  
թ ե ա ն ց ս կ զ ը ն ա ւ ո ր ո ղ Վ ա գ ա ր ո ւ և ա  
ն ո ր ը ն կ ե ր ա կ ց ա ց ը , թ է ո ր մ է յ մ ը մ տ ա  
ծ է ն ք թ է ն է ի ն չ ա տ ե ն ո ւ ա ն մ է ջ ա յ ս պ ի ս ի  
գ ի ւ ս ի մ ը յ ա ռ ա ջ ա ն ա լ ո ւ ն ա մ է ն հ ն ա ր ք  
ն է ր ը մ տ ա ծ է ց ի ն ո ւ ՚ի գ ո ր ծ զ ր ի ն : Վ ա յ  
ե ր ա խ տ ա գ ի ս տ ո ւ թ ե ա ն ս պ ա ր տ ք ը ա ւ ե լ ի  
ը ն դ հ ա ն ո ւ ր ը ն ե լ ո ւ հ ա մ ա ր յ օ ժ ա ր ա մ ի ս  
կ ը փ ո ւ թ ա ն ք ՝ օ ր ա զ ր ի ս մ է ջ ա զ գ ա յ ի ն ս  
տ ա պ ա գ ր ո ւ թ ե ա ն վ ր այ խ ո ս տ ա ց ո ւ ա ծ տ ե  
զ ե կ ո ւ թ ի ւ ն ը հ ր ա տ ա ր ա կ ե լ ո ւ :

Վ ե շ տ ա ս ա ն ե ր ո ր դ դ ա ր ո ւ ն կ ի ս ո ւ ն  
Վ ի ք ա յ է լ կ ա թ ո ւ զ ի կ ո ս ը ա ն ի շ ա ն ո ւ թ  
թ է ն է ա ռ ա ջ ե կ ա ծ կ ի ւ ն է ր է ն և ա ր  
տ ա գ ի ն թ շ ն ա մ ե ա ց վ ա խ ւ ն ՝ ս տ ի պ ո ւ ե  
ց ա ւ թ ո ղ լ ո ւ լ ջ մ ի ա ծ ն ա յ ա ջ ն ա յ ա ճ ն ա յ ա ճ ն  
ք ի չ մ ը ա տ ե ն ո ւ ա ն հ ա մ ա ր ե ր թ ա լ Վ ե  
ր ա ս տ ի ս ք ա շ ո ւ ի լ : Հ մ ն հ ա յ ա ս տ ա ն ի  
տ ա կ ի ն ո ւ վ ր այ ը լ լ ա լ ո ւ ն հ ա մ ա ր կ ր ա ծ  
ց ա ւ ո ց ը վ ր այ ՝ ո ւ ր ի շ ա ւ ե լ ի դ ա ւ ն ա կ ս կ ի ծ  
վ է ր ք մ ը ն ա լ ո ւ ն ե ց ա ւ ե ր բ ո ր լ ս ե ց թ է  
ք ա ն ի մ ը ա զ գ ա ս տ ե ա ց մ ա ր դ ի կ ա ր ե  
մ ո ւ տ ք մ է կ ո ւ ն մ է կ ա լ ի ն ի ր ե ն ց հ ա յ ր է  
ն ե ա յ ը հ ո գ ե ո ր ա կ ա ն ի շ ս ա ն ո ւ թ ե ա ն ը  
վ ր ա յ ա ն ի զ գ զ ր պ ա ր տ ո ւ թ ի ւ ն ն ե ր ը ն ե  
լ ո վ ՝ բ ա ն ը ի ն չ ո ւ ա ն Պ ի ո ս Դ ա յ ա ց է ր ե ն ։  
Վ է կ է ն փ ո ւ թ ա ց ա ւ Վ ի ք ա յ է լ կ ա թ ո ւ  
զ ի կ ո ս ը , ո ւ Վ ա գ ա ր ա ն ո ւ թ է լ յ ա գ ո ւ

կիացի խելացի և իմաստուն մարդ մը Հռովմիրկեց իր Առլթանշահ որդւովը, ու հետերնին Դղեքսանդր անունով խոհական քահանայ մը : Արքազանին նուիրելու համար զանազան ընծաներուն հետ՝ սուրբ Առաջարչական որբոյն Արքեստրոսի հետ գրած Դաշտաց թղթոյն մէկ օրինակն ալ հետերնին դրաւ : Արքարու և իր ընկերակցացը Հռովմսրբազանին ներկայանալուն, և հօն հանդիպած բաներուն պատմութիւնը մեր նպատակէն դուրս ըլլալով՝ կը լսենք . ուզողները տեղն ՚ի տեղը կրնան գտնել մեր բարեյիշատակ Ըամշեան Հ. Արքայէլվարդապետին Պատմագրութեանը մէջ :

Արքար իր ընական սրամնութեամբ՝ արեւմտեան ազգաց բարգաւաճանքը ուշադրութեամբ կը դիտէր . տեսնելով ու լսելով ալ որ անոր գլխաւոր առիթ տպագրութեան դիւտը եղած էր, ետևէ եղաւ որ նոյնը՝ Հայաստանի մէջ ալ մացրնելու արժանաւոր պատիւը ինքն ստանայ : Այնպիսի մեծ բանի մը ձեռք զարնելու համար իրաւ է որ պէտք եղած կարողութիւնը չունէր Արքար . բայց ամեննեին չյուտահատեցաւ, մանաւանդ թէ նեղութիւններով աւելի ալ քաջալերուեցաւ, որ մեծ բաներ մը տածող և առաջ տանող անձանց գլխաւոր յատկութիւններէն մէկն է : Հռովմայ սրբազան հայրապետին առաջարկեց իր խնդիրը, ու անկէց քաջալերութիւն ու խրախոյս ընդունելով՝ մէկէն Անետիկ անցաւ, որ այն ատենները ձարտարարուեստ քաղաքաց զիսաւորներէն մէկը կը սեպուէր, ու ընդարձակ և հարուստ շահավաճառին համար Պատուայի ազնուական Հայոց զիսաւոր ապաստանարանն էր : Իր համազգեայն ալ խրախոյսը և յօժարամիտ ձեւնտուութիւնը տեսնելով՝ Արքար՝ մէկէն գիր փորել տուաւ, ու անոնցմով 1565<sup>ն</sup> գրեթէ 100 տարի տպագրութէ գիւտէն ետև սաղմոս մը տպագրեց ութածալ գրքով, որ հայագիր տպագրութեանց նախընծայ երախսայրիքն է, և հիմայ քանի մը օրինակ հաղիւ կը գտնուի . որոնցմէ մէկը

Անգիտան կամ Անիան քաղքին Ամբրոսեան ըստած գրատանը մէջ կը պահուի : Իր յիշատակարաններէն և պատկերներէն աղէկ կ'իմացուի մեր տպագրութեանց սկզբնաւորութեան պատմութիւնը . անոր համար կ'արժէ, որ համառօտիւ մը յիշատակենք : Ճակտի տեղ երկու պատկեր գնել տուերէ Արքար՝ սաղմոսարանին առջի երկու երեսներուն մէջ . առջինին մէջ պապ մը կը տեսնուի աթուոփ վրայ նատած, և քովը երեք ծիրանաւոր, մէկ եպիսկոպոս մը և ուրիշ երկու հայազգիք, որոնցմէ մէկը երիտասարդ է և միւսը մնորուաւոր : Աւրաքանչւոր կենդանազրին տակը առանձին առանձին ամէն մէկուն անունը նշանակուած է լատին լեզուով ու տառերով . այսինքն Պիտո Դ, ծիրանաւորն Ամալիոս, ծիրանաւորն Պորումէոս, ծիրանաւորն Արամանտոս . 1565 : Խակ երկրորդ պատկերին մէջ Անետիկ գուքսը կը տեսնուի՝ որ իր խորհրդականացը հետ ժողովինստերէ, ու դիմացը հայազգեստ արեւեցի մը կայ, որ ինչպէս կ'երենայ՝ հայագիր տպագրութեան համար հրաման կը խնդրէ . տակն ալ նոյնպէս լստին գրերով նշանակուած է, Անետիկ, Հերոնիմոս Փրիուլի, Արքանտոնի Հայ և Արքարիոս . 1565 : Պատկերներուն տակն ալ այս յիշատակարանը զրուած է . Ի թըլվականիս Հայոց Ռուֆոն ամին, ես Յանիաթցի Արքար գպիլոս՝ խնդրեցի զայս նոր գիրս ՚ի Հռոմ՝ ի Պիտրոս փափուն, և երետ հրաման շինելու . բարեխօսութք այս կարտինազացս և այս եպիսկոպոսիս, և իմ գրայմիտ Առլդանցայ որդւոյս : Ձև եկեալ՝ ի գեղեցիկ նաւայ հանկիտ մայրաքաղաքն որ կոչի Անատափի՝ ի թագաւորութեան Աշերեմն թուածին : և շինեցաք զայս նոր գիրս, և զայս փոքր մեկնից սաղմոսացս . . . Գլուքին վերջն ալ այսպիսի յիշատակարան մը կը տեսնենք . . . Պատոք անբաժանելի և միամնական սուրբ Արքորդութեան

1 Խտալացիք այս անունը կու ապյին Արքարու Առլդանչահ որդւոյն :

2 Փոխանակ գրելու Պիտո :

3 Տոժ, Դոյք . Doge.

Հաւը և որդւս և հոգւսն սրբոյ , յաւիտեանս ամմէն : Կազմեցաւ սուրբ երգարանս Դաւթի լաւ և յընդիր օրինակէ Դառնեցայ վարդապետի = 'ի թը վականիս Հայոց Ուժէ մայիս ձէ , աւուրն ուրբաթ , ձԲ ժամն : = Ի՞ւ ոտս Ո՞ելքիսեղեկ եպիսկոպոսին , 'ի մայրաքաղաքն 'ի Ա անատիկ , ընդ հովանեաւ որ Ո՞արկոս աւետարանչին , 'ի Հայոց հոգետունն , 'ի ժամանակ Ո՞իմոջնի = Յիշեցէք 'ի մաքրայփայլ աղաւթս ձեր զաշխատողք սորա զառաջինք զմիջինք և զվերջինքն , և Ի՞ստուած յիշէ զձեզ իւր միւսանգամ գալուստն : Ի՞մնն ԲՃՇՐ թուիթ է , և ամէնն կոխած է . և իսկի զրքի զիր չկայ 'ի գիրքս . բաւ է . : Ի՞րաջին փորձ և առաջին տպագրութիւնը ըլլալով այս սաղմոսարանս , զարմանք չէ որ մէջը զանազան պակասութիւններ տեսնուին . վասն զի բաց 'ի սիրալազիր տըպագրութենէն՝ տառից ձեւերն ալ անհամեմատ ու կոշտ էն . զրերուն տարբերութիւնն ալ իրարմէ որոշելու այն չափ փոյթ չէ ունեցած , որով եզը՝ է զրոյն հետ շփոթած է , և ուրիշ ասոր նման պակսութիւններ :

Ի՞յս եւդոկիացի Ի՞բգարին վրայ յիշատակութիւն մը կ'ընէ Շնէվահիր Ճեան աիրացու Ո՞աղաքիան ալ իր տարեգրութեանցը մէջ՝ յամի տեառն 1567 (ՈՒժԶ) . որով կ'երենայ թէ Ի՞բգար Ո Ենետիկ երկու տարի կենալէն ետքը կոստանդնուպօլիս անցեր ու հօն ալ տպագրատուն մը բացեր է . վասն զի այսպէս կը զրէ Ո՞աղաքիա զպիրը . ՈՒժԶ . Ի Հայրապետութեան Հայոց Տէր Ո՞իքայելի իսա ամի կաթուղիկոսութեանն 'ի մայրաքաղաքն Կոստանդնուպօլիս , յերկրորդի ամի թագաւորութեանն ( Կոմանցուց սուլդանն Աէլիմի , և 'ի չորրորդ ամի պատրիարքութեան տէր Յակովը բարունապետի Կոստանդնուպօլայ՝ առ ոտս Քովչաննէս եպիսկոպոսին , ընդ հովանաւորութեամբ սուրբ Վիկողայոս եկեղեցւոյն Հայոց եղեստամիկայ , այսինքն պատմայ զիր , և տպեցաւ փոքր քերականութիւն տղայոց , ձեռամբ անարժան կնքազիր զպիրի և

մերս Քովմորին . : Կըկրտուգ տարուան մէջ ալ այս յիշատակութիւնը կ'ընէ . ՈՒժէ . Ի Կոստանդնուպօլիս նոր ըտամփայ զիր սահմանեցին 'ի Հայրապետութեան տեառն Ո՞իքայելին Աջմիածնի , և 'ի պատրիարքութեան Կոստանդնուպօլայոց Տէր Յակոբին ընդ հովանեաւ սուրբ Վիկողայոս եկեղեցւոյն ձեռամբ կողմէ Կորպիրապայցի Ի՞րաքեալ աբեղային , արհեստագործութեամբ Ի՞բգար գալիքն , և իւր թագազարմ Ի՞ստոնինսու Ոուլթանչահ սարկաւագին , որոյ զրովքն տպեալ տօնացոյց յառաջ բերին . : Ո՞երենայ թէ Ո՞աղաքիա զպիրը կոստանդնուպօլիս տպուած այբբենարանին ու տօնացուցին յիշատակարանէն տուեր է այս խօսքերս . կը ցաւինք որ նոյն զրոյ օրինակները քովկերնիս չունենալով՝ սիւտք եղած տեղեկութիւնները չենք կընար հաղորդել ընթերցասիրաց : Բայց ինչպէս որ հաւանական կ'երենայ , կամնոյն տառերն էին որոնցմավ Ո Ենետիկ սաղմոսարանը տափեց Ի՞բգար , և կամնոյն կաղպարէն ելած :

Ի՞բգարէն ետքը հարիւր տարիի մը չափ կոստանդնուպօլսոյ մէջ տպագրութիւնը գագրեցաւ , և կ'երենայ թէ իրեն զրերը կորսուած ըլլան . թէպէտե ոմանք կ'ըսեն թէ Ի՞բգարու Ոուլթանչահ սոդիննոյն զրերը առեր Հռովմանցեր է , և հօն տպեր է Գրիգորէան տումար մը ու սաղմոսարանը : — Գրիգորէան կամ նոր տումարին վարդապետութիւնը 1584<sup>ն</sup> տպեց Ոուլթանչահ Հռովմքաղաքը՝ Դոմինիկոս Ո ասիլիոս տպագրապետին գործարանը : Դոմին Ճակատը այս կերպով կը սկսի . Ո Սոմար զրիգորիէանն յաւիտենական . որ եղեկիշանութեամբ հզօր սրբոյ փափոյն և այլ թագաւորացն : Կազմեցաւ 'ի մէծն Հռովմըն՝ 'ի քաղաքն սրբոց առաքելոցն 'ի թվ . ՈՒՅ . ԶԴ . : Շակտէն ետքը երրորդ իջին մէջ Դափդոր ԺԳ<sup>ն</sup> հանած կմնդակին թարգմանութիւնը հրատարակուած է , անկիէ ետքն ալ նոր տումարը գործածելու կանոնները . և աղիւսակներէն առաջ այս համառօտ յիշատակարանը կայ . Ո Ալ զիս զաշխատողը

զւտեր Յովհաննէս Տէրզնցին , և զվերակացու գործոյս զարարան Առլթանշահ՝ յաղօթս ձեր սուրբ յիշման արժանի առնեք , աղացեմք զձեզ . . . : Տումարտկան կան կանոնները և զանազան աղիւսակները զնելէն ետքը , վերջնթեր երեսին մէջ այսպիսի յիշատակարան մը կայ . . . Ծարդգմաննեցաւ տօմարս և տօնացուցը ՚ի լատին լեզուէ ՚ի հայի , և տպագրեցաւ ՚ի նոյն քաղաքն ՚ի մեծն Հովվմ , առ առա զիսաւոր առաքելց սրբոյն Պետրոսի և Պօղոսի , հրամանաւ սուրբ Փափին Գ. Գրիգորի . և ՚ի Հովվապետութեան Հայոցն ՚ի Հովվմ կարդինար Ամսմասէւէրինին , ՚ի վերակացող տնստեսութեան պարոն Առլթանշահ Ոլտխաթացւոյն՝ զոր Փուանին Վարդանոտոն կոչէ , ձեռնատութեամբ տէր Յովհաննէս Տէրզնցոյս , և թերազրութեամբ որդոյ իմոյ Խաչատուրին՝ ՚ի վայելումն ամենայն հայկազան ուսումնասիրաց . . . և այլն : Այս գրին տոպագրութիւններէն ալ ըլլալով՝ շատ անգամ զրին տեղ ձեռագրաց սովորութեամբ աւ երկրաբառը կը բանեցրնէ . 13 աղիւսակ կայ մէջը , որոնք Տէրզնցի տէր Յովհաննէսը փորագրերէ , ինչպէս որ տակը դրուած աղերսական խօսքէն ալ կ'իմացուի թէ . . . Վի մեղաղրէք , եղբարք , զի առաջին սրուենքին է . . . :

Այս տէր Յովհաննէսը Վմթայ կամ Տիգրանակերտի քահանայն էր , որ իր կողակցին մահուրնէն ետքը՝ Խաչատուր անունով զաւակը հետին առած՝ պանզը խստութեամբ Հովվմ քաղաքը եկաւ բնակեցաւ , և հոն Աբգարու Առլթանշահ որդւոյն հետ ծանօթանալով , անոր գործակից եղաւ ու մէկտեղ տպագրեցին Գրիգորեան տումարը՝ ինչպէս վերը յիշատակեցինք Հովվմէն Վենետիկ անց նելով հոն տեղի ազգային վաճառականաց խնդիրքովը փոքրադիր երկոտասանածալ սաղմոսարան մը տպագրեց յամի տեառն 1587 , նորաձոյլ տառերով . ափսոս որ գեղեցկութեն կողմանէ առջինէն

աւելի տարբերութիւն մը չունեին . Ինչպէս Վերգարու սաղմոսարանը , ասանկ ալ Տէրզնցոյն տպագրածը սակաւազիւս է . մէկ օրինակ մըն ալ Վիլանու Վմթրոսեան գրատանը մէջ կը գտնուի : Դրբին սկիզբը ճակատ չկայ , միայն Դաւթի մարգարեին պատկեր մը , որուն տակը անմիջապէս սաղմոսին ոկզբնաւորութիւնն է . իսկ զըբին վերջը փայտատիտիւ սպատկեր մը կայ , որուն մէջ երկու հոգի կ'երեւան , մէկը ծեր ու մնութւաւոր , իսկ միւսը երիտասարդ . վրան ալ այսպիսի վերնագիր մը կայ . . . Տէր Յովհաննէս Տէրզնցին և որդին Խաչատուրն՝ ծառայք Վատուծոյ և յիշողացս . ՌւԼ. մակն ալ աս յիշատակարանը կայ . . . Փառք ամենասուրբ Արրորդութեան Հօր և . Վեարտեցաւ գիրքս ձեռամբ Տէր Յովհաննէս Տէրզնցոյս և որդոյ իմոյ Խաչատուրին՝ ՚ի թվին ՌւԼ.՝ ՚ի մայրաքաղաքն Վենետիկ , ընդ հովանեաւ Վարկոս աւետարանցին , ՚ի թագւորութեան Պատրիարք Ղիթօնին , ՚ի պատրիարգութեան Գուան թիւ մէջ ալ գրիպանոյն , ՚ի բանատուն Գուան Վլերթին . ձեռնատուր խօճայ Շահ ւօրսան և հոգեոր որդւոյն իմոյ Վաեփանոսին , և այլ Գողեցոյց . զոր տէր Վատուած տայէ ըստ սրտից իւրոց : Վ. յլ զիարապետ Բաղչեցին յիշեցէք ՚ի Վրիտառու , որ բազում օգնութիւն հատոց մեղ : Վ. յլ և զերեսս արկանեմ ոտից ձերոց մոխրանածեալ և արտասուալից հառաջմանիք հայցեմք և մաղթեմք ՚ի ձենջ , զի մի ողորմայիւ արժանի առնեք զկենակիցն իմ զ Վախտիաշէն . . . և այլն : Վնկէ ետքը տրիշ յիշատակարան մը այսպիսի վերնագրով . . . Վ. յս է տաղ և յիշատակարան ՚ի վրայ անուան . . . որուն մէջ Տէր Յովհաննէսը իր երիցինաջմէն այրիանալը և անկէ ետքը քաշած վշտերը կը ստորագրէ :

Կոյն ժամանակները կամ քիչ մը աւելի առաջ տպագրուած ողիտի ըլլայ՝ կրծատեալ համառօտ ժամագիրքը , որուն ոչ թուականը կայ և ոչ տպագրութեան քաղաքը . գրերուն ձեր ինչուան պին ատենը փորագրուածներէն աւելի

ալ տձեւ, վտիտ ու երկայնաձեւ, և առելի հնգետասաներորդ գարուն անհմուտ գրչաց ձեռագրին նման։ Այսպիսի տըպագրութեամբ Իջթարաց գիրք կամ վարդապետութիւն մըն ալ կայ, որոնք գուցէ Իրգարեան տպագրութիւններէն ալ հին ըլլան։ Բայց ստոյգ տեղեկութիւնն մը չունենանանուս՝ որոշ բան մը չենք կրնար զրուցել։

Բայց այս գիտենք որ Իրգարէն գրեթէ երեսուն տարի առաջ՝ յամի տեան 1539, թաւեկոս Իմբրոսիս անունով Փաւիացի արևելեան լեզուաց հմուտ վարժապետ մը հաւաքմունք կամծաղլիաքաղ տպագրեց արևելեան լեզուաց՝ ինչպէս որ հաւանական կ'երևնայ, Փաւիաքաղքին մէջ։ Դրբին սկիզբը՝ Քաղդէացւոց ու Իշորւոց լեզուին այբուբենը դրած է. Ետքն ալ անոնց գրքերէնքանի մը ընտիր հատուածներ՝ հանդերձ լատին թարգմանութեամբ։ Ինչնոնցմէ վերջը գրքին 142 իջին ու երեքտասաներորդ գլխոյն մէջ՝ մեր հայերէն տառերուն վրայ կը սկսի խօսիլ։ Կախհայաստանի վրայ համառօտ աշխարհագրական տեղեկութիւն մը դնելին ետքը՝ մեր այբուբենը կը շարէ լատինագիր հնչմունքներով։ Եաքը կը սկսի անոնց յատկութեանցը վրայ խօսիլ, ինչուան 174 երեսը։ Ինչնոնցմէ ետքը քանի մը ամբողջ երես հայերէն հատուածներ կամ լատինական թարգմանութեամբ։ Այս գիրքը քառածալ գիրք ունի, մաքուր տպագրութեամբ. մեղք որ հայերէն գրերը լատինականին գեղեց կութիւնը չունենալին զատ, տպագրութեան անթիւ սխալագրութեամբք ալ լեցուն է։ Ա'երեւնայ թէ ասոնցմով և կամասոնց հետեւողութեամբը՝ Ափվուսյ իր հայ և լատին քերականութիւնը տպագրերէ Ա'իլանքաղքին մէջ 1624<sup>ին</sup>, ինը տարի ետքն ալ իր հայ և լատին բառգիրը Փարիզու մէջ։ Այն զրոց գաղափարներուն ինչ ըլլալը չենք գիտեր. հաւանական է որ կորսուած ըլլան։

Իսկէ ետքը եղած տպագրութեանց մէջ ժամանակագրական կարգ պահելը

դժուարին ըլլալով՝ առանձին առանձին քաղաքաց մէջ հաստատուած տպարաններուն վրայ խօսինք համառօտիւ։

( ՄՆԱՑԱՆ ՈՒՐԻՇ ԱԳՐԱՄ )

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԳԻՐԻԽ Ե.

Ի մոլելէ. — Զ ուր. — Ա բանահ. — Դ ինի. — Պ արեջուր. — ( Օ լէ. — Խ ըն. ծորաջուր. — Տ անձաջուր. — Ա գելեց ը և. պէլէ. — ( Օ լարահ. — Վ եղբաջուր. — Վ այահ. — Խ անհուէ. — Չ իրալով. — Չ այ. :

ՎԱՐԴԱ ըմնելիք խմելու ատեն, չափաւորութիւնն ու խոհեմութիւնը ձեռքէ պիտի չգտէ։ Աերակուրը խիստ շատ ուտուելով ծանր հիւանդութիւններ կրնայ պատճառել, երբեմն ալ մահ։ չափազանց ըմնելիքն ալ ուրիշ կողմանէ սոսկալի հետեւանքներ ունին, որով հետեւ բալոր խելքերնիս կ'առնեն ու անբան անասնոց կը հաւասարցրնեն ըգմեզ։ Չկայ այնպիսի մալութիւն մը որ զմարդս այնչափ արհամարհելի ընէ ինչ պէս գինեմզութիւնը։ Աւ իրաւցընէ, զինեմոլ մարդուն վրայ ինչ համարում կրնայ մէկը սւնենալ, ինչպէս կրնայ անոր վստահիլ երբ մատածէ թէ գինեմոլ լութիւնը ամէն տեսակ անխելքութեց ու զեղսութեանց աղքիւրն է։ Վրչափ գործաւոր, արուեստաւոր մարդիկ առանց մտիկ ընելու իրենց որդւոցը խեղձ ձայնին որ իրենցմէ հաց կ'ուզեն, շաբաթուան մը վաստըկածնին կ'երթան գինետուններու մէջ իրենց մոլութեանը կը զոհէն։ Վրչափ անխոհեմ երիտասարդներ ալ կան, որ փոխանակ հոգւոյ ու մարմնոյ այնչափ օգտակար կըրմութեանց ետևէն ըլլալու, կամաց կամաց իրենք զիրենք գինեմզութեան կու տան, որով ամէն պարտքերնին ալ կը մունան։ Վհ, ամէն բանէ աւելի աս